

Եւ ապին համը կը բերեն կաթին մէջ։  
կը հոռացնեն շատեր իրենց մօրենէն  
Արդէն մեծաց այժեքն, անոնց ցոռվերուն  
Անցնելով երկաթազամ երախնան։  
Եւ ատարւան ու ցորեկուան կը թածնին  
կը մակարգեն զիշերն, իսկ այն որ կիցեցին  
Մայրամուաին եւ կամ մութին, վաղ առուու  
Հովիւր զայն կայթով քաղաք կը տանի,  
Եւ կամ անոր մէջ քըչիկ մ'աղ խառնելով  
Զայն ձըմիուան համար մէկդի կը զընեն։

Եւ շուներուն հոգն ալ չըլլայ թող վերջինն,  
Աւ գուն սրնուր կաթի պարարտ շիճուկով  
Ժիր բարակներ լսապարտական եւ հոտքու  
Մոյուն զամփերու. ցորչամ մորուկ պահապանն  
Դուն մի՛ վախնար որ գոյ մըբան զիշերով  
Փարախէց ներս, կամ յարձակուու զորէ զայլ  
կամ կը ուղարական Սպանուն յանկարծ գըրթի  
Յաճախ նաեւ պիտ' հալածես արշաւով [վրադ:  
Երկուու ցիոներն եւ շուներով որաս գուն  
Նապաստակներ, շուներով վիթ եւ յամոյր.  
Յաճախ անոնց հաջիններով տափանապես  
Ու հալածես պիտի կիններ՝ մացառուու  
Բայց ցներէն ցատկեցնելով թափով գորս,  
Եւ բարձրաբերձ լըներուն վրայ գոռումով  
Մեծ եղջերուն գէպ ի վարմերդ քըշն։

Սորդէ վառել փարախներուու մէջ երեխն  
Եւ եղեկին հոսեւան, ու վանին  
Հոռած օձերը քաղբանեն ճնճեներով.  
Շատ անզամ իմբ ժանտաժուու եւ խածան  
կը պահութիս մուսուրեկուուն տակ անշարժ,  
Որպէս զի լոյսն երկնքի զինք չըխրէ.  
կամ օծ՝ վարժ սողոսկելու մըտնելու  
Յարկի՞ սուուրի ներքեւ, զըժնէ պատուևաս  
Արշաներու, եւ թափէլու հօսին մէջ  
Իր թոյնն հողի տակ կը բռնէ ան հովիւ,  
Առ քար ու բիր. ըսպանալից կը կանգնի  
Ահա եւ վիզն ուսեցուցած կը ըւէ,  
Զարկ. ան փախա ահա ու խոր խոթեց ներս  
Ահաբեկ զուուիր, մինչ մէջին ողակներն  
Ու զումարտակն ոլորտապատ տրոտեխն  
կը քակուին վէտ վէտ, եւ պարոյը յետին  
Կը քաշէ հետ յամբընեցիկ ուղրեն։

Կալաբրացոց անտառներուն մէջ նաեւ  
կայ օծ մը չար, կանգուն լանջոտով ուրացերձ  
Թիփուս թիկունին հուզովելով, երկայն փոք  
Խայտացըջէում մնեց նիշերով նըկարէն.  
Որ երբ գետերն աղբերներէն կը յորդեն,  
Եւ մինչ տամուկ գարունով թաց է երկիրն  
Եւ անձրեւու հարաւներով, լիճերուն  
կը բնակի մօտ, եւ ամպարիշտը նըստած

Ափունքը հոն՝ ցըպարպատիւն կը խոժէկ  
Կրտսի որկորս շաղակրտա գորտերով  
Եւ ձուկերով. իսկ երբ ճահճին չըրնայ  
Եւ գետինները ճաթըռաւին իխստ տաքէն,  
Դէպ ի ցամաք կը վազէ ան, եւ աշուին  
Թաւաելով կայծակնացայտ, ծարաէն  
Մոլեգնաւունչ, տապէն զազան մը դարձած  
Կատաղութիւնը կը թափէ դաշտերում.  
Քան լիցի այն տաեն ինձ քաղցըր նիխշով  
Նիհնէլ երկնի տակ, կամ փըռուիլ տարածուիլ  
Ծափի մը կուտըր խոտերուն վրայ յորսայս,  
Երբ մըզամ խորնը մէկդի՞ նոր մանկութեամբ  
Պայծառափայլ, ման կու զայ՝ տունը թողած  
Իր կորինները կամ ծուեր, նօննուլով  
Եր բերանին մէջ եռասայր շեշտ լեզուն,  
Եւ արեգգէմ կը շողշողայ բարձրափիզ։  
Թորգմ. Հ. Ա. Ղազակնեան  
Շարունակիլի

## ՓԱՎԱՆԻԿԻՍ... ՄԻՒՋ Կ'ԱՆԱԳՐԵՒԻՔ

=====

Կը տրդունի երկինք. հովիր խաստիրախ  
Կ'այսյագունն շինուու մաժի դէքն նեղիկ  
Ու մը սորա ըիւրեղին մէջ չըքնազ  
Կնանքին պատահեն, ինչպէս ինձ միջն աստղիկ,  
Խորուու անձեր արշաւասոյց կը մարգն  
Ծոցին իրենց ծով ուսուցիլ, ու ճամբան  
Շանին կը վիժեն ինչու ինչունէն,  
Դոյն ու սարուու պահելով հէք մարդութեանն,  
կը մըրնէն այն աղամեր մանուկներ  
Ու ափին մաս սուբի համբոյց կու ասցին.  
Կապացին տեղ էրկան փրացու ին նազեր  
Ու զէնէն ափի մեռու զայշագին  
Կ'անձնէն գուրան, ինձ կըրակը պարախ  
Վ'եր խոփիս կը կարգայ, ունա, սիրանէն  
Անդորրութեան ու շատերուն մէն անան  
Ու կարուու պատուանէս կը դժոխն....  
Եղուկ իմիք. Մայց բընթիւնի փարիք  
Հարածիցին զիս գու ծոցէք սիրազեղ  
Ուր կարիք ինք ինք սիրուն ճամանակ  
Ինք բորսութեան թառու պակեր է այսանդ,  
Իսկ ուու, թըշնէկ իմ սիրուն, ինձ բարձրաբերձ  
Ու շարուու մայրուն ըրա հանգուասան  
Կ'երուու սութի ապի, մէն մի փանիք իր ուղերձ  
Երկնէն ուղղած ծագերու սուրբ ծիսանան  
Երսանի ժեկ, անուց, անվան կը դժոխն  
Հնենի ու շանիք սըրափէկ է ինքունիք.  
Ու լուսիցի ու միթէ պատաման աղեկէն  
Ուր մէն գրիոյ կը ծագէր տառ յաւալիք,  
Թէ երկնէն մէջ երշակիկ Աշ անսան  
ինչուն մարգի շուշաներուն կուսական  
Անը կը տաէ անադար, նոյնան ալ քէզ  
Արքակիրս միբնիքին ու գուանաւու  
Սիրուն թրունիկ, պասկեր նուզուն ես անմեն  
Դու վրացակու և արաւուց փոխորիչք  
Չեն խորուքի, որու ամբի և ուրց գէն  
Երկնէն ողոյն կը տուածէ գեղեցիկ։

Հ. Ե. Փէքանեան